

ԽԵՂՁ ՈՐԲՈՒԿՆԵՐՆ

Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք Ի Ս

Աւստրիոյ գաւաժաւանգին՝ Փրանկիսկուս Փերլէմանդի՝

եւ իւր Դքսուհի տիկնոջը սպանուելուն առիծով

28 - 6 - 1914

Երկընքին կից՝ քու բարձրը թո՛ւչըրդ, Արծիւ,
Ջրսիրեցի՛, նախանձեցայ ո՛չ երբէք...
Կայծակներու գոռ վրտանգներն են անթիւ,
Կեանքն ի՛նչ կեանք է՝ ապրելով միշտ ահաբեկ...

«()գոստափառ կեցցէ՛ք իշխան ժառանգորդ
կեցցէ՛ք դարե՛ր, պարծանք ազգիս, արքայ հօ՛րդ»...
Հազար բերնէ բիւր մաղթանքներ հոսեցան
Մինչ կ'ըմբոշինէր չընաշխարհիկ նոր սեղանս:

- Ամենագո՛հ անչափ ուրախ եմ, ըսաւ.
(Ո՛վ հեզուժիւն բարօրութեան մեր կեանքին).
- Ո՛չ, պերճ իշխան, մի՛ կարծեք զքեզ այր մ'անցաւ,
Ա՛յս մ'է, կամ ծուխ, կեանքն անգին:

Դու լուկ հրապո՛յրը երփնեբանգ կը տեսնես
Իրադիկներուն որ քու դիմացդ են կանգներ,
Բայց իժ մը տակն այդ հըմայքին դիւապէս,
Իշխան՝, ձեզի լարել է դաւ մահարեք:

Բըռնամարտիկ զայն ընկրրկե՛լ պիտ՛ ջանաս,
Ակայն վիշապն ունի խայթոց մը երկ'սուր,
Ի՛նչպէս կարող էք զուք գերծիլ անվընաս,
Չեր ճիգն ընդդէմ թըշնամիին է ի զուր:

* * *

Տիկնոջըդ հետ՝ Գոանչեսքօ Ֆերդինանդ՝
Մինչ դեռ չէիր ո՛չ ալևոր, ո՛չ հիւանդ,
Սառայե՛լօ քաղաքին մէջ Բոսնիոյ
Վայրկեանապէս ոչընչացար՝ պատուիդ զո՛հ:

Եղերական նախափորձերն ահարկու՛
Պայթուցիկներ՝ ողորմեցան ձեր կեանքին,
Բրաունիլիգի բայց հարուածները երկու
Մահավըճի՛ր եղան ձեր զոյգ պատանքին:

Եւ երկիրները կըրթըւած համախումբ
 Մեծ ստակումով սուգ բըռնեցին ձեր մահուան,
 Խանգարուեցաւ հըրճուանըներու բիւր ախումբ,
 — Այրած սըրտի մըխիթարանը մ'ընդունայն:

Ես կարեկից կ'ըլլամ սըրտով մը անկեղծ,
 Ով Ֆիրդինանդ, անմեղներուն ձեր երեք.

Ինչ մըթագնող աչիկներով՝ դիակ մ'եղծ
 Պիտի տեսնեն իրենց ծնողքն որ երէկ
 Բիւր զըզուանքով կը սիրէին խնամէին,
 Մինչդեռ այսօր՝ չեն ողջոյն մ'իսկ տար յետին...
 Քրնքուշ սըրտերն ինչ խոցումով պիտ' ըզզան
 Բնօր վըշտին՝ որք մընալու յաւիտեան...

Բայց երբ ձեզի ես կարեկցիմ, իշխաններ,
 Ինչպէս կըրնամ չ'յիշել նաև լալագին
 Խեղճ որբուկներն հայրենիքիս՝ միշտ անտէր,
 Չունին հացն իսկ, չունին ըզգեստ մը հագին...

Դուք քանի՞ դար, Պետութիւններ մեծազօր,
 Մկը վըշտերուն անկարեկիր մընացիք.
 Չեք ըսփոփանքը խաղալիկ մ'է ցայսօր,
 Դեռ կը հծեն հարիւր հազար որք անձինք:

Ով Աստորիոյ իշխանիկներ նախորեալ,
 Ներողամիտ ազօթեցէք սըրտագին
 Անոր ի նպաստ որ խելայեղ գործեց չար
 Առթելով ձեզ աղիողորմ սուգ կըրկին:

Որքը սակայն հաց մուրացող Տարօնի՝
 Պիտ' ազօթ է որ Տէր ինքնին լուծէ քէն,
 Իւր շանթաշէշտ ցասուճն ահեղ տայ ձօնի
 Անոնց որ որքն հացիկէն ալ կու զըրկեն:

Հ. Գր. Այրենի

ՖՐԱՆՉԵՍՔՈՅ Տ. ❀ ❀ ❀

❀ ❀ ❀ **ԿՈՒԷՐՐԱԾԻ**

Վերածնունդի գրիչներն գրեթէ ամէնքն
 ալ մի և նոյն նպատակի ներշնչումն ու
 նին, իտալ՝ Ռոմանդիկ դպրոցի կազմա-
 կերպողն՝ իր խօսեցեալքին մէջ և թա-
 տրերգութիւններուն մէջ իտալիոյ անկումն,
 ժողովրդեան թշուառութիւնը և անմիա-
 բանութիւնը կ'ողբայ, կը յանդիմանէ:

Հետևողներն ալ մի և նոյն հոգեբանու-
 թիւնը կ'արտասայտեն: Հայրենիք և Ա-
 զատութիւն՝ իտալական վերածնունդի գի-
 նանշանն են:

Կուէրբածի ծնած 1804ին ի Լիվոռնոյ,
 կ'ապրի մինչև Մանտոնիի վերջին տարին՝
 1873: Պատմական վիպասաններուն մէջ
 ամենէն հանճարեղներէն է: Իր վարուց
 անհանդարտ ու կրակոտ պատկերը, նկա-
 բած է վիպասանութիւններուն մէջ: Նա
 հիացողն է Պայրընի, տենչացող ապատու-